

4

ԲԱՆՈՒՈՐ ԵՂԲՕՐԹ

Վերածաղկած բընութեան մէջ՝ որպէս մասնիկ
մը գորովի՝
Իմ էութիւնս կը հազորդուի տերեւներու նրբին
դռոյին... :

Հովերու խոր երգին մէջէն, դաշտներու լա՛յն
մէջէին վըրայ
Նոր ծիլ տըւող ցորեաններուն կը բարձրանայ
խոստումն ոսկի,
Անոնց նրբին ցողունն ի վեր, գարեան հրգօ՛ր
երգին նըման,
Կակաչներուն թռչող կարմիր արեւն ի վեր կը
ազդուկի... :

Ու բընութեան առատաբաշխ պարտէզն իջած
պտղառնադի,
Կը քաղեն լոյսն արեւուն՝ գերբ՝ աստուածառայ
մանանայի,
Խոտերուն վրայ մարգարտացած արշալոյսի
շողերն յակինթ...

Ափերուս մէջ, երջանկութեամբ կը սեղմնա՛ր օ՛ղը
թանկագին :
Դեռ կը քաղեն արեգակն այ իմ սեղանին որպէս
նաշիւ,
Ես՝ բընութեան գաւակը կուշտ, պարգեւաւորն
հողին բարի... :

19 Մայիս 1939

Կուգեմ երգերս հասնել վընիտ առ տոնապակ
Իրերս գուգերգ՝ հարաւածներուն հետ քաւ մարմին-
Կուրծէէդ ժայթֆոյ քաւ մէն մի հեւեդ — սղո՛ւ
— նրապ —
Ես կը գրկեմ հագիխ մէջ տարողջովին... :

Կուգեմ քընարս ընել շեփո՛ք յաղթանակիդ
Ու սալիդ վրայ թռչնուող գերբ բո՛ցը լուսեղ՝
Նոր իղձերս վառել ջանք սիրտն ի սիրտ,
Ի մի խմբի ղուանցներն հաւծկու, կամէբերն
անշեղ :

Կուգեմ երգերս ըլլամ հացի՛ պէս քաղցրահատ,
Շունչ ու աւիչ բաշխող սիրոյ վարա՛ք անձրեւ,
Միբգերս պէս համեղ, մարգի պէս անթառամ... :

Սրտիս տրոփման հետ կըզգամ քաւ խնկնէնքը
դա՛նն...
Քնարս կ'ըլլայ մերթ ի հաշիւ քեզ խո՛ւլ բողբ,
Հաշուեպահանգ՝ ի նըրպատ քո՛ւ բարթութեան... :

Մերթ այ հրամա՛ն գործադուլի՛ բո՛ւսն,
անաղբ... :

1939 Դեկ.

Ա. ՍԵՄԸ

ՔԵՐՔՈՒԱՄՆԵՐ ՄԻԱՍՔ ՍԱՆՈՒՇԵԱՆԻ

ՎԵՐԱՑՈՒՄ

Երբ տնայնութեան դէմքը ծիծաղի
Մըտածումներուս ու սրտիս տննչին,
Երբ ձանձրոյթն անարգ պարէ իմ չորս դին,
Կը մտնեմ ազդին իմ հրազանքի :

Կեանքս լընացած՝ ծով կ'ըլլայ անհուն,
Իտէլայ՝ փարոս՝ կը լուսէ հեռուն,
Հովերն ինձ հազար գազանիք կը խօսին
Ու գիս խաւարէն կը տանին լոյսին... :

Նաւակս, հովերս քըմայքին հըլու,
Մերթ հարաւ կ'դիմէ ու մերթ հիւսիսին :

Լըքած եմ նիւթին ըզձամբը ոսին,
Ու կ'երթամ ագտա՛ր երազն ասրելու... :

Ունայնութեան շունչն ի գուր ինձ կ'ոտնայ,
Խաւարի գրիկն է նենգ ձանձրոյթս հիւսայ,
Մի՞նչ ես ասողներուն, լուսնին հետ ընկեր,
Լայսերս անհուն անդունդն եմ ինկեր... :

Կը դիտեմ համայն աշխարհն արդ վերէն
Ու դըծոյթքն, ափսո՛ս, կ'առնեմ ափսամայ
Կեանք կաշուած սա մտք սրատաւին վըրայ :
— Մարդիկ ամերազ՝ լով ըստրուկներ եմ :

1931, Շաբէնէ

ՁԱՆՁՐՈՅԹ

Փողոցն անդուլ կ'արտաշնչէ ծուխ ու փոշի,
Ազմուկն իմ շուրջ կը բարձրանայ գեղը գուլարջի,
Փըլտորին հետ մըշուշի պէս կը թանձրանայ
Եւ յուլօրէն կը տարածուի հագւոյս վըրայ...

Հողէն խոցուած անբուժելի՝ ամբոյսն համայն
Օձի նըման կը գալարուի իմնն իր վըրան...
Թակադղուած են իր թեւերուն մէջ ամբափակ
Եւ իր ժառերով կը դիմանն իզձերս համակ...

Ու դեռ հըլու խոհերուս խօյ քմայքներուն,
Աւէն իրի մէջ կ'որոնմ միտք մ'անանուն...
Տենչնըս անյագ, սակայն, տակաւ կը նըւազին
Ներարկումէն ունայնութեան փետեմին:

Ժամերն յանկարծ կը պարտասին իրենց վագէն
Ու ֆայլերուս մեղկ ձանձրոյթին թոյնը կ'ըմպեն...
Իրերն ինձմէ կը հեռանան ատելութեամբ,
Գոյն ու ձեւերն ալ յամբօրէն կը հագնին ամպ...:

Ինձ օգնութեան գուր կը կանչեմ լացը մանուկ,
Որ հոգիէս վանէ ամէն բոյր ազատարուկ,
Եւ կամ իրնը, միշտ յաղթանակն ու պատանի,
Որ զիս գրկէ երագանգին ծոցը սասնի...:

Մայր-ցամաքէն հեռու նետուած կզկի մ'եմ ես...
Համայնակուլ ֆալսքն անծիր ծովու մը պէս,
Խարպանուած՝ ֆամիներու շուկնովն անհուն,
Կ'ուսագէ յար հունն ապտաած իմ եզրերուն...:

1932, Փարիզ

ԱՄԲՈՒՆԻՆ ԿԱՆՁԸ

Նրբ սենեակիս առանձնութեան մէջ լըռիմ՝
Թըզքին, գըրին մըտերմանամ օրտագին
Ու սաւաննի միտքըս արծուի մը նըման
Անցեալին մէջ մարդկային մեծ պատմութեան,

Կամ ձերբագար Հոգի խալթէն թռնաւոր
Ու ձանձրոյթի նիրաններն արեանօր,
Նրբ կ'արբեմամ երանութեան մէջ անհուն
Գեղարուեստի խորհարդներուն իմաստուն,

վայրի տենչեր հոգւոյս վագբը կը դարձնեն
Դեպ իտէպ իր տանձարձակ արշաւէն
Ու բանօրէն կը բերեն զայն ներկայի
Անհերտայ պայքարին մէջ կատարի:

Ինձ կը թըւի թէ փողոցին մէջ մարդիկ
Կը մարտընչին ժամանակին հետ սաստիկ,
Եւ ամէն պահ յաղթանակէ յաղթանակ
Ապագային կը բարձրանայ մէկ բանակ...

Մինչ ես հեռու այդ պայքարէն սրբազան
Կը պահուըղտիմ խոհերու մէջ դատաման...
Արդ խղճանար՝ դուրս կը վագբն մոլեգին՝
Ամբոյս օւժերս նըլիրելու արեարիսն...:

1935, Փարիզ

ՊԱՅՔԱՐ

Իզձերս անհուն ովկիանոսին
Վիհերուն յանձնուած նուակ մ'է հոգիս...
Ջրկանք, անարգանք, — ֆամիներ ցրտին, —
Ժամանակին հետ կը հարուածեն զիս:

Խուարն անքափանց կ'իջնէ մերթ շորս դին,
Կ'արնէ ուղեցոյց աստղերն ու լուսին...
Եւ յտեղըստու կ'ըլլան ինձ մէկէն
Մահուան հեշտայտօս վըռուկներն ամէն:

Բայց անոք ինծի հին ծանօթներ են,
Չեմ յարուիր իրենց մեղաբարտ լեզուէն...
Վառած հաւատքիս քաներն անհամար,
Յայտբու կանչին կը նուեմ յամար:

Քամիներն անսանձ թող մտրակեն զիս...
Շղթայուած վագբի գայլոյթ մը հոգիս
Կը բեղմնատրէ ուժովն ամենի
Հընկալ փոթորկի մ'որ պիտի պայքի...:

1935, Փարիզ

Մ. ՄԱՆՈՒՇԵԱՆ